



ԻՐԱԶՄԱՎԻԳ

Գրուածներ ազգային պատմութենէ


Ա. Կ Ա Մ Ա Յ Ո Ճ Ի Ը

Գածիրէի Լսարանիմ

Թ.

«Ո՛վ իմ հեռաւոր, իմ փոքրիկ եղբայր,
 Ո՛վ անջատուած մասն իմին էութեան.
 Քան ըզքեզ քաղցրիկ ինչ ունի աշխարհ.
 Գուն . ես արցունքիս յաւէժ տաարկայն:
 Ո՛ւր յայ թերհաւատ մ'այն գողարիկ սիրոյն

Ձոր ծրնունդն ինքնին մարդու ծոց զըրաւ.
 Ձառ մ'է գեղանի.
 Վե՛հ խոստում՝ ունի
 Բնութիւնն իրեն գրաւ:



Երկիրս ալ — ինչպէս միջոցն՝ Աստուծով —
 Դատարկ մ'է որ մէկ էակով կ'լիցուի.
 Երկրագուննսն ինձի անապատ մ'է ցուրտ,
 Ձի հեռի ես դուն, էակ սիրելի:
 Քհ, ո՛ր է պատճառն, աղբիւրն իմ սիրոյն.
 Թէ այն՝ որ Եսիս տարբեր թիւն ես լոկ,
 ինչո՞նք եզամար թաղծութեամբ տանջուիմ
 Ձուարթ իմ անձիս համար եւ անհոգ:
 Գու արտասուքներ, վըշտերըդ բոլոր
 ինձ ուղարկելու շունիս մէկ հընար.
 Ո՛վ կ'ըսէ թէ սէրն անձէն կը ծագի.
 Ինչ բաղդ, ո՛հ, տանջուիլ ըու տեղ թեզ հա.
 Գանի՛ գիշերներ ըու յիշատակով [մար.
 Արցունք բարձիս վրայ ընկան տրխարար.
 Մուծի՛ ու լըռութիւն եղան անոնց ջոզ,
 Ո՛վ իմ հեռուոր, իմ փոքրիկ եղբայր:
 Ո՛րքան սիրելի՛ բարբի՛ն է ըու վրադ,
 Յան՝ անձիդ վըրայ՝ ո՛րքան սըրտայոյզ.
 Ամպ կը ջոզարկէ արեւն՝ երբ մըտքէս
 Երջանկութեանդ վրայ կ'անցնի տարակոյս:
 Դուն իմ էութեան կըրկնուցն ես ու գոյզ.
 Քեզ հայելոյն մէջ անձիս՝ կը ճանչնամ.
 Տեղով լոկ տարբեր՝ իմ վիշտն, իմ հաճոյք
 կը ծաղկին հեռուն՝ հոգւոյդ հովտի վրան,
 Աշխարհը բոլոր թող զիս մոռացած
 Քեզ ընծայեն սէր, նայուածք ու զըզուանք.
 Թէ զբօսանքի մէջ յիշեմ թեզ յանկարծ՝
 կը խըղդեն արցունք հըճուանացրս վանգ:
 Նըզովու՛ի այն մարդ որ թեզ տըխրութեան
 Բուպէ մը տըռու իրեն կենաց մէջ.
 Ո՛վ վէրք մը բացաւ ըու սըրտիդ վըրան,
 Եւ կամ ըու արցունքն անտարբեր դիտեց.
 Անձիւրս վըրայ եւ կամ իմ կենանքին
 Ո՛հ, չըկայ մի բան թեզ նախանձելի.
 Թէ երջանկութեանդ պայմանն են ու գին
 Թող անգութ՝ ըսեն « միաս բարով » ինձի:
 Երբոր նըշմարեմ հըճշտակիկ մ'օտար,
 Երբ լըսեմ. « իմին եղբայրս է փոքրիկ »,
 Գըզուանքով նայիմ ես անձանօթին
 Իրբեւ ըու նախկին պատկերիդ գողտրիկ,
 Ամէն իրի խոր՝ այլ մանուանդ սիրոյ,
 Ճըշմարտութիւն միշտ փընտոտն մարդիկնեք
 Հի՞նն է, իսկութիւն ամէն վայելքի.
 Իրմով կը ստանան յարգ նաեւ սըրտեր:
 Այլ բընագզն անոյշ եւ աջըրական
 Որ ընտանիքի հուրն է սըրբապառ

կարող է երբէք կեղծել, շիջանիլ՝
 Ո՛վ իմ հեռուոր, իմ փոքրիկ եղբայր:
 Ե՛րբ վըտանգներէ տեսնեմ թեզ ազատ,
 Աջքերս ըստուգնն թէ էես դուն թըշուառ.
 Տեսնեմ զըրկիս մէջ արտասուելը լուռ՝
 Ո՛չ եւս հեռուոր՝ իմ փոքրիկ եղբայր »:

ժ.

Այսպէս Անդրոնկի վիրաւոր հոգին
 կը հեծէ անգութ միայնութեան մէջ.
 Իր հըրճուանքներու աւերակի վրան
 կու լայ հովուական սըինգի մ'ելեւէջ,
 Ձի կէս տարւոյն մէջ յորում իր եղբայր
 կըռուի ներկելով ուզմի՛ ծոլն արեամբ,
 Արցունեաց մէջէն եւ իրեն սըրտին
 Ո՛րքան դէպք անցան սըզով տըրտութեամբ:
 Փայլովն արտաքին, նենգութեամբ ցած
 Հըռչակուած է վարդ մէջ փիւզանդիտի.
 Սաղայէլն է նա՛ մարդու մէջ բնակած.
 Գազան մ'որ միայն գառագիղ շունի:
 Գան զինք մեծերուն ըստրուկ շողորորթ
 փոքրագոյններու բըճուաւոր ցուրտ՝
 էութեամբ տըկար, խորխտ երեւոյթով՝
 Սիրէ զինք արքայն, կ'ատէ ժողովուրդ:
 կեղեքէ գիւղեր, քաղաքներ ողջոյն
 կընքելով ոճիրն արցունի անուամբ.
 Անոնց կը թողու զոյգ պայման կենանքի.
 Ըլլալ կամ ըստրուկ եւ կամ ապըստամբ:
 կալուածատէր մ'է որ գանձեր դիզէ
 Խըլելով այլոց պըտուղ ջըրտնաշան.
 Ճըզնի՛ նոյն դրութեամբ՝ զոհերով այլոց
 Ձեռք բերել նաեւ փառքը լաւութեան:
 Անսանձ օրէնքէ՛ դիւրագոյն ճամբով՝
 վրէժխընդիր կ'ուզէ կարծուիլ օրինաց.
 Չայն անարգողին դէմ բողոքել միշտ
 Գործի տեղ իր ձայնն անոր ընծայած:
 Իր իրականքն է օրէնքն անարգել:
 Նախանձոտ՝ իր պէս գործողն ատէ նա.
 Իր ոճիրներուն յայնժամ խըղճահար
 Երբ զայն ուրիշի մը վըրայ տեսնայ:
 Մարդ մ'է զըզուելի եւ անսիրտ իշխան.
 կ'ատուի Անդրոնկէն՝ գերզ լոյսէն գիշեր.
 Տիղմըն է անոր ճանապարհի վրան.
 Բարութեան ցով՝ մութ չարութեան պատկեր
 Գուշակէ նա թէ իր փառքի ճամբան

Պիտ՝ փակուի Թէ գահ ելլէ Անդրոնիկ.
 Ուստի կը փորձէ կազմել բանակ, դաւ
 Որ Թագէն զըրկէ կայսեր անդրանիկ:
 Չի նա վըճոած է որ երբ ելլէ գահ
 Չափէ ամէն ոք աղքատին կըշոով.
 Չի պէտք է դատէ կայսր ամէն իշխան՝
 Անոր հըպատակ ամբոխին ձայնով:
 Ու կը ջանայ Վարդ՝ որ եթէ գահէն
 Չըրկելու փորձերն անցնին անյաջող
 Դաճանցնէ գոնէ կեանքն Անդրոնիկի
 Եղբայրն ընկելով նախանձորդ, ոսոխ:
 Կը ջանայ խըլել իրմէն մանաւանդ
 Իրենէն՝ դըշխոյ ընտրուած ազգին.
 Կը մղէ մահու չափ կըռիւ՝ դաւադիր
 Իր երջանկութեան դէմ և իր փառքին.
 Եւ երկու սըրտէն այնքան կ'ըտրորքի
 Ու այնքան յառաջ մըղուի ճէնն ու հեռ,
 Իր Թուի մէկուն յաճն անխուսափելի:
 Արինհեղութեան կը զըծուի պատկեր:
 Ի զուր հաշտութեան կ'ընեն ամէնք փորձ.
 Վըճոէ Անրոնիկ իր դաւակցաց հետ
 Մայխի մի օր, խոր գիշերուան մէջ
 Ըսպաննելու Վարդ, հրէշ մ'ընել անհետ:
 Ժամատեղն իրենց անտառն արբունի՝
 Որ Ս. Սոփիայի կողքին կ'ուռնանայ.
 Վարդ պիտ՝ խողխողեն երբ իշխանուհւոյն
 Պալատին մօտէն անցնելու գայ նա:

ԺԱ.

Կրտաքսէ շինուած ամպի մը նըման —
 Միրամարգ երկնի, թըռչող ծաղկաման
 Փոքրիկ ծիածան որ հողմով գայ ման,
 Թեւատը կըղզի լըճի մ'անասման,
 Ոտափայլին տուփ՝ ուր գահարն է ցօղ
 Գոյնի փերեզակ երգելով շըրջող
 Որ վաճառէ քօղ
 Իհեզգ ոսկեշող
 Լերան զարդարուող,
 Որ մըտածումէ մըլուած անձնասպան
 Վերջաւոյսին մէջ կը նետէ ինքզինք
 Այլ ո՞վ հրաշք — անծախ կը կըտրէ՝ երկինք,
 Մարմարային մէջ ուր կ'ապրին միաբան,
 Յատակ ունեցող երկընքի մը վրան
 Չուրն ու կրակ՝ ոսոխք հաշտուած և հեզ՝
 Լողայ լուսնի նման նաւակ մը բեհեզ.

կարաւող ալեաց մըրմունջէն պատուեր
 Մէջն ունենալով քաղցրագոյն երգեր
 Մինչ հեռուէ գանգեր կը կարդան հրաւէր
 Երկինք նայելու՝ նիւթը սին թողած, —
 Մինչդեռ բընութիւն կարմրի ամօթխած
 Իր զըղման արցունք ցօղ տալով դաշտաց, —
 Գոյներու մէջ նուրբ հեշտօրէն կ'լողայ.
 Բարձերու վըրան ընկողմած Ռիթա
 Իրը երագի մէջ մեղուորէն կ'երթայ
 Նայուածքն ուղղելով փոքր որդեց զոյգին
 Չոր հոն տեսնեն դեռ բիբը յիշտակին:
 Հոն նըլազածուք ծայրը մասնեղուն
 Լարերու վըրայ շարժեն թըրթըռուն
 Իբրեւ քերովքէր ծովու մ'երկնագոյն,
 Իբրեւ ոգինք որ ջուրէն ծընած
 Առկախ անդունդին միջու և ալեաց
 Հիւսած վարսերնէն ճընար նուաղկոտ՝
 Կ'երգեն լուս պահուն աշխարհ մ'անծանօթ:
 Սիրտը մայրական տըրբասոյց հիմակ
 Կը մոռնայ քաղաքն որուն տներն համակ
 Կը փախչին հեռուն՝ գերջ պարտուած բանակ
 Եւ կամ կըղզինքն որ զգեստով կապոյտ
 Իրը իշխանուհիք յարգանքի մէջ փոթ
 Նազելով, թողած ըզգեստները հին՝
 Ընդառաջ կ'ելլեն իրենց դըշխոյին:

ԺԲ.

Այլ ո՞վ է այս ծերն ափունքին վըրայ.
 Է անձնաւորեալ Չմոքը կարծես նա.
 Ուրուական մըն է, մարգարէ՞ մ'է դա:
 Ալիքն որ կ'իջնան ջըրվէժի մը նման
 Հովուական ու շէկ ըզգեստի վըրան —
 Սարարող մարմնոյն ծածկոյթը միակ —
 Գօտին՝ ծայրակախ չըւան մը ճերմակ
 Դահիճը մարմնոյն, պատժող խաբազան,
 Իր անգարդ փառքի նիշը սըրբազան,
 Գըլուխն որ կ'ելլէ իր շէկ վեղարէն
 Ինչպէս ձիւնապատ լեռ մը՝ ամպերէն,
 Փայտէ սանդալներն որ ճընշին տարերք
 Ոտները սարսուռն՝ թողով կիսամերկ,
 Մագերն որ թըրթոսն ճակտի վրան անամոյ
 Աչքը՝ սողորմած անօրս զմայմամբ,
 Որ երկինք նային ու մերթ սիբով վառ
 Նային մահացուաց՝ եղբայրենք թշուառ:
 Կերպարանքն ողջոյն խաղաղ ու ցընծուն՝

Ուր կը թափառի աննիւթ շող մ' օծում,
 Զինքը կ'երեւցնեն պատկեր հեղուկեան,
 Անշատ երեւոյթ մ'այս երկրի վըրան՝
 Հնոի աշխարհէ մ'իջած գերբնական.
 Դեռ արքայութեան մըթնիորտն հնչտին
 Կ'ընկերէ իրեն մինչ խորը վըշտին.
 Հոնչտակ մըն է նա՛ երկրնքէն գաղթած
 Դիւթական ծաղիկ մ'հնուաւոր հովտաց,
 Իր առջև՝ կարմրած խոհերն աշխարհիկ
 Կը ցըրուին զգալով որքան են փոքրիկ.
 Բոկոտըն շըրջի ու ցաւն ետեւէն,
 Ուրախ գոհերով՝ գոհ տանջանքներէն.
 Արհամարհանքն է և հակաաւթիւն
 Անորզը մարդկութեան և իր տնչերուն.
 Հաճոցն է իր վիշտ, ու վիշտը՝ հաճոյք.
 Իրեն քաղցը է ստուեր ու լոյսը տաղտուկ.
 Զոհին մէջ տեսնէ իր Հըզօր հոգին
 Յաղթական վայելը մ'որ կոյր աշխարհքին
 Զըյայտնեց երբէք զաղտնիքն անպատում.
 Յուկն դէմ զրահուած՝ կ'ապրի անտըրտում:
 Զայնին մէջ հանդարտ, որով բարբառի,
 Զըկայ սիրտը, որ հեռուն կ'թափառի.
 Մերթ իմանալով որ երկրի մէջ է
 Եւ ոչ ամպերու՝ յանկարծ հառաչէ.
 Պատմելով մարդկանց ինչ որ ինք տեսաւ
 Վայրկեան մը առաջ՝ երկնից մէջ ամբաս:
 Իր ընտանիքն է մարդկութիւնն ողջոյն.
 Հարուստին, տնտնկին կու տայ իր ողջոյն
 Անունով « եղբօր ». ձեռքին մէջ ունի
 Զամբիւղ մուրացուած խաղողնիւրով լի.
 Ճերմակ ու կարմիր սաթի նման սիրուն
 Դեռ փաթթօցին մէջ նուրբ տերեւներուն,
 Որտնցմէ թոյլերն եզերքէն կախուին
 Մեղմ օրօրուելով շունչին տակ հովին,
 Խոտին պէս բուսած պարիսպներու վրան
 Ճակտի վրայ ծրփող մագերու նըման
 Ճերմակ ու սեւեակ, սաթի նման, սիրուն
 Կը նային աղքատ մանկանց աչքերուն՝
 Որոնք դիտելով ծերունին աշխոյժ
 Շուրջը կողոպտեն ողկոյզներն անոյշ:
 Երբոր մտտարեւայ կ'եկէ նաւակէն
 Կայսրուհին որուն ցղանցը կ'հաւաքեն
 Իրեն հետեւող կոյսեր ծաղկապսակ
 Մեր վեղարաւոր քայլերով երազ
 Ընդառաջ կու գայ և բացած բազուկ՝
 Կ'ընդունի զըշտոյն և իր արտասուք:

ԺԳ.

« Չեմ եկած, ո՛վ հայր, քեզ բերելու զրահ
 Դիւցազնի սուսերդ քեզի յանձնելու.
 Այլ ցաւ, ցաւ մ'անգութ ճընշէ սըրտու վրայ
 Իրբն երկաթի զանգուած մ'ահաբարկս.
 Դաշոյնն որ մըխուած է խորը սըրտիս՝
 Պիտ՝ ճեղքէ նաեւ հոգիդ պողպատէ.
 Ռագմի մէջ է վեց ամաէ վեր որդիս՝
 Ամսէ վեր՝ լուսթիւն իր անուն կ'պատէ:
 Անգութ կասկածներ սիրտըս կը մաշեն,
 Եւ արտասուաց մէջ կը լուսցնեմ գրչեր.
 Ահա հէգ որդիդ, հեղ իր սօրքն.
 Արիւնլուայ ծովուն վըրան է փըռուեր:
 Այլ ճակատագիրն իմ ցաւէս անյազ
 Մեղքիս իմ անյայտ կու տայ նոր պատիժ.
 Անդրոնկի կեանքին համար կը զողամ
 Ո՛հ, պիտ' կորսընցնեմ նաեւ միւս որդիս...
 Ե՛կ, Հայր, երկնային քու նըշոյլը բեր
 Ալեկոծութեանց մէջ արքունիքին.
 Սիրտըս արինած կ'ըլ լայ կարեվէր.
 Զարտասունեմ մահն ալ իմ Անդրոնիկին ».
 Արքունիքին մէջ ծեր վեղարաւոր
 Սնեկի մը մէջ՝ Անդրոնիկին կ'ըսէ.
 Նայէ՛, որդեակ իմ նայէ՛ այս խաչին.
 Հաշտըէ՛, մոոցի՛ր, թըշնամույդ ներէ ».
 — Այո՛, Հայր. յետոյ զայրացած՝ ժտըքէն.
 Այո՛ պիտ' հաշտուած՝ երբ տեսնեմ զայն դիակ
 Երբ արեամբն իրեն զովանայ իմ քէն,
 Երբ անկից մընայ միայն յիշատակ:
 Պատրւիւն մարդիկ ներած կարծելով,
 Եւ չարեաց պատկերքն եղծուած մտըքէն.
 Փորըր ցաւը յանկարծ դիգուին քովէ քով՝
 Իրաւունք մը հին միասին կ'պահանջին:
 Թուամբն է որ կ'պատուի, հեղեղն է կ'իշնայ՝
 Գլորելով հին ժայռն անդունդէ անդունդ.
 Գըթմմ ամենուն՝ ինձ լոկ անխընայ.
 Վրէժի փոխէ, սիրտ, նախկին զըթութիւնդ:
 Դաւաճան պատուոյս և երջանկութեանս
 Պիտի խրոխտայ չարը բարւոյն յաղթած.
 Վայրկեանը մեկնած չի՛ զար յաւիտեանս
 Ո՛չ ալ վրէժը՝ զոր իր մէջն եմ ուխտած »:

ԺԴ.

կէս գրչեր է. մուլթն անտառին վըրայ

Տարածած է իր բստուներն անհզ. Անտառն հովերէն մըբսած՝ կը գողայ. Սուրբը մերկացած, կը սպասեն այնտեղ, Լուսինն այս պահուն կը դիտէ հեռուն Յոնիական ծովու կապոյտին վըբայ Յաղթական երամ վաստի նաւերուն՝ Որ ռազմի երզով ղէպ յառաջ կու գայ: Այլ չէ՛ պտտանի ծովակալն այնտեղ. Այսը տօնն է հօր, օր մեծ արքունի. Եւ զի իր մահուան շըբջին սուտ լուրեր փութայ գալ միայնակ փոխել սուգ տօնի: Անհամբեր իր մօր՝ եղբոր տեսութեան Մանկան պէս գողտրիկ իր ծնողաց կարօտ, Չըկնտրսի նաւով կը դիմէ ծովագի. Որբան ո՛ւշ կը թուի վաղուան անաւօտ: Չըբրանհերուն տակ խըբոխն ռազմիկի Հըբշտակը կ'ապրի և նոյն սիւտ ջընջոյշ. Անակընկալով մ'անճառ հըբհուանքի Տանի զինքն ընծայ՝ տօնին զեղանոյշ: Այնքան հեռուոր երկիրէ եկած, Յետ վըտանգներու յաղթելու ամբաւ, Տեանէ աղբիւրի հոսիլն իր ղիմաց. Ո՛վ կարող է ալ զըսպել իր ծարաւ: Բուրգին վըբայէն ուր ճրագ մը փայլփլէր Պահակը գոռաց ղէպ եկող նաւակ. Եւ պըզընծի դուռ բացուեցաւ միայն՝ Երբ յայտնեց վաստի զինքն, իր նըպատակ: Անըրոնիկ հեծած ձիուն վըբայ ճերմակ կը սպասէ անցքին ոտիսին դաժան. Մութ փողոցներէն գայ վաստին հիմակ Մըտածմամբ գողտրիկ ծնողքէն անբաժան: Աըցունը մը թեթեւ աչքին վըբայ կ'ըտայ. Խորհի թէ ինչպէս պիտի յարձակի Սիրելի եղբորը լանջըին վըբայ. Ո՛հ, կարծես արդէն իր հետ կը զըբկուի: Ո՛վ տառապանքներ երկայն օրերու ինչպէս մէկ վայրկեան ըզձեզ կը քաւէ. Եւ ինչպէս կ'աւրէ արտասուք մ'ուրախ ինչ որ սըբտի վըբայ վիտըբ գըբեր է: Անըրոնիկ հեծած ձիուն վըբայ ճերմակ կը սպասէ իրեն ոտիսին դաժան. Չուհի կ'ուզէ գայն իր եղբոր հիմակ՝ Որ մնան սըբտերնին անխէթ, անբաժան: Ոտնածայն լըսուի հեռուէն ահա ... « Ինքն է, ո՛հ, ինքն է. ո՛հ պատրաստ եղէք. Հարուանիդ անվըպ. կըրկնեցէք անխնայ.

Անըզգամն ողջ անդամ չըբոնայ »: Մութին մէջ յանկարծ կը շողշղան սուրբը. Քայլեր կը լըռեն. հընչէ լուկ հարուած. կըրկնըւին ամէն կողմէն դաշոյններ. կը զլըրի վաստի արեան մէջ փըռուած: « Չարկէք ». ծանօթ ձայն, վաստի սիրելի. « Եղբայր » կ'հարաչէ ու կ'իշխայ գետին. Հոն խեւակորոյս կ'վագէ Անըրոնիկ. — Մարած են արքունի բիբեր հըբշտակին: Անգութ է մեռնիլ ղեռ հագիւ ծաղկած Այլ ո՛րքան մեռնիլ եղբոր մը ձեռքէն. վայրկեան մը միայն՝ վայրկեան մը զարթնէր Պատասխան մը միայն ո՛հ լըսէր իրմէն: Որբան յուսահատ, բարձր ըլլան ողբեր, Չի զարթնուր մեռեանն ալ ետ չի դառնար. Տեանէ Անըրոնիկ վաստին որ մեկնի Չայնով պըբտառուչ կըրկնելով « Եղբայր »: Մըտքին « մէջ պատկերն ահեղ կրկնուի. Սիրտը կը խայթէ դաշոյնն անխընայ. Եւ ըսպէն, ըսպէն այն զարուարելի իր հողիին մէջ կը յաւէժանայ, Բայց արդէն յուսով աւետեաց վարձքին Պալատն են հասեր ձըկնորոսն և պահակ. Քաղաքին մէջ լուրն արդէն կ'ընթանայ. Ու կը պատրաստուի վաղուան յաղթանակ Շըբջի պալատին մէջ լուրը զըւարթ թէ ահա կու գայ վաստին արքունիք. Իր պապ, կայսրուհին, ծեր վեղարուոր, Լնդառաջ կ'իբթան որդուոյն երջանիկ. Կ'ըսեն. « Ո՛վ ղըշտոյ, ո՛ւր են կասկածներդ, Ո՛ւր հին արցունքերդ ի զուր տեղ թափուած Երբ երկուդ մէջ սիրտըզ կը տեսնէր Որդիդ, արինչուայ, ծովու վրան ընկած, Ո՛հ բազդն այնքան չէ անգութ, նենգաւոր Որչափ կը կարծէ յոյսն հեգտող հոգին. Տես. ոտիներու բազուկները բիբ Չէին զինուած քու որդուդ ղէմ անգին: Կը յիշես տըբտու օրը բաժանման Երբ զինք տեսնելու այլ եւս յուսահատ, Կախուած իր լանջընէ՛ ցաւով անաւճման՝ Աշխարհ կարծէիք շուրջըդ անապատ: Սիրտըդ պատրաստէ տեսնելու որդիդ. Թող քեզ չըցընցէ տեսն յանկարծական Մի՛ գուցէ կաթուած դառնայ քեզ հըբհուանք Ցաւով վըբջանայ օրը խընդութեան »: Չաւերով ահա կ'իբթան ընդառաջ.

Ըստուերաց մէջէն մայր եկեղեցին վեհ զըմբէթներով զոր պըսակէ խաչ՝ կ'իւլէ, ուրուանման, յաստղազարդ երկին: Այլ վայրկեան անհոյ, անհոյ տեսարան Որ յանկարծ բացուի Հոն իրենց աչքին. վասիւ ընկած է ի բարեան մէջտեղ. Արցունքներուն տակ հէգ Անդրոնիկին: Հոն Միքայէլ կայսր իր պապն աւելոր Հարուածով անտես կ'ընկնայ կը մեռնի. Եւ իր սիրտն անոյժ՝ այդ տեսլեան առջև ձրնցուած՝ տըրփելէ իսկոյն կը կանգնի: Ռիթա զըլուրած բազուկներու մէջ Տարտած նըշաններ կու տայ լոկ կեանքի. Խեղազար ճիշով բացուին իր շըրթներ. Աչքերն հեղեղով՝ անբոյժ արցունքի: Երբորը սըրտէն քաշէ Անդրոնիկ Գաշոյնն ու կ'ուզէ իր սիրտը մըխել. Այլ բըռնած բազկէն՝ կ'ըսեն ականջին. « Չի բաւեր եղբայրդ ու պապդ ըսպաննել. Թանայէ՛ ոչ քեզի այլ մօրըդ կեանքին »... Խեղժանակն առտուն կը փոխուի թաղման. Կ'անիծեն ամէնք հըրէջն աննըման Որ բացաւ իրեն եղբոր գերեզման. Չըբոյցներ պատմեն լացող քաղաքին Թէ ինչպէս նախանձ, կասկած մըղեցին Անդրոնիկ հոգին՝

Սեւ ոճի մ'ընել իրեն գահու գին: Շանթերու տարափոք տեղան իր զըլխուն Նոր հարուածք սրտին վրայ որ ճեղքուի Հայրը թագազուրկ կը հըռչակէ զինք. իրենէ կ'մերժէ ձեռքն ոճրազործի. Ծեբ վեղարաւորն իրեն կը սպառնայ (Չի նա ոչ ոք է բայց Հայոց արքայ է Հեթում ինքնին, է Ռիթայի հայր՝ Որ մերթ վանական ու մերթ զօրավար կ'ապրի տուած հըսածեշտ թագին վեհափառ)

Ծեբ վեղարաւորն իրեն կը սպառնայ Անձամբ մըխել սուրն իր կուրծք եթէ նա Գահու տենչերով անցնի կիլիկիա: Այլ ահա հեռուէն հասնին երգք տըխուր. Ո՛հ, իր եղբայրն է, կ'տանին գերեզման. Թափորին զըլուրտ ծեբ վեղարաւոր Հոն կ'առաջնորդէ լացող բազմութեան: Այսպէս կը տըրէ Անդրոնիկ շուրջ Միայնութիւն ցուրտ, անհոյ, անթերի. Չըկայ մի նայուածք — և ոչ իսկ եղբոր —

Որ ուզէ գիտնալ գաղտնիքն իր ցաւի: Չըրկուած պատիւէ, սէրէ, զօրովէ, Յաւէն քարացած՝ կ'ապրի իբր արձան. կատարեալ է, զէթ թըշուառութեան մէջ. վայելք ունի նա. զէթ միայնութեան. « Տըխուր հմ. և ինձ ոչ ոք երկրի վրան կ'ուզէ մայրական նայուածք մը գոնէ. Աստղազարդ երկինք մուծիլդ մէջ միայն Տըրտմութիւնս իրեն ընկեր կը զըտնէ: Ծովը միշտ փընտոնել կամ անտառի շուք Ընկըմիլ իր մէջ արեքցմամբ անձառ, Միայնութեան մէջ ծածկել արտասուք՝ ինչ մեծ է, երկինք գոյութեանս պատճառ: Քեզ ուրեմն, ո՛վ սիրտ, իբրեւ նըպատակ Տըրտեցաւ երկայն լըլկող հոգեվարք. Եւ սըրտերուն մէջ քեզ համար մինակ Բան մը լաւագոյն չըզըտաւ աշխարհք: Կը տըրէ չարիք տիեզերքի վրայ. Այլ ո՛հ, վիշտին բով ո՛րքան փոքր է ինք. Հաւասար ցաւեր են հոգւոյն համար Չարիքն որ ունինք, բարիք՝ զոր չընկնք: Այսպէս անգթօրէն կը դաւանանէ իրն՝ որ պիտ' ըլլար աղբիւր ժըպտի. Բաղդն երջանկութեան տուաւ ինձ երեւոյթ Որ չըհանդիպին ցաւերը՝ զութի: Այլ ահա տակաւ ինձ կը քաղցրանայ Անոյս միայնութիւնն ու կեանք հառաչի. Հըրճուանքի յատակ միշտ թախիծ մը կայ. Թըշուառութեան խոր վայելք կը թաքչի »: Գիշեր. լուսնին տակ՝ միայնակ՝ Անդրոնիկ կը թըրթէ տըխուր գըրքն Հըրճուանքներուն Գիւրքն Հըրճուանքներու՝ ուր ամէն քայլին Եղբոր սիրելի կը տեսնէ անուն. Յետոյ ցաւերու գիրք մեկամազձիկ Որուն սեմին վրայ դըրճուած էր. Ներէ. Ո՛րքան արդ է իր յոռին իրեն գեղեցիկ Օրեր՝ զոր երբեմն անգո՛ւթ դատեր է: Ո՛րքան սիրեկեաց անուններ այնտեղ կ'անցնին իբր աստղեր չարիքի գուշակ. Եւ ո՛րքան յաճախ ամպ է զըտած միայն Հոն ուր կը յուսար նըշոյլ մ'անուշակ: Չարիքներու գըրք ծայրէ ի ծայր սեւ կ'ամփոփէ, կարծես, երկրին ամէն ցաւ. Հոն տող մը միայն կը մնայ դեռ ճերմակ. — Անունո՞վն իրեն գըրքն աւարտեցաւ... Զ. Կ. Տ. ՍԱՆՍԿԵՆ